

## ՀԱՅ ԱՇՈՒՋԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

### ԾԱՂԿԱԾ ՄԱԳՆՈԼԻԱՆ

ինչպէս ազնիւ աստուածուհի  
Անտառներու հին սըրբութեան  
կապոյտին մէջ կը ծածանի  
Ծառն հեթանոս գեղեցկութեան:

իր ծաղիկներն հըրաշուշան  
Հազար բաժակ լոյսով զեղուն  
Գիշերն ուրախ աստղեր կ'ըլլան  
Եւ աղօթքի մոմեր այգուն:

Կարծես ամէն ծաղիկ բերանն  
Հրեշտակ մը կայ աներեւոյթ  
Թեւի բախում քընարի ծայն  
Կը լըսուի լուռ դաշտի վըրան:

Ծառն է ծըփուն ու բերկրական  
Մէջն կ'անցնին բուրեան հովեր,  
Մինչ քաղցըր դէմքն իր կուսական  
Կը շըպարեն նաժիշտ ամպեր:

Լայն ու թեթեւ իր հովանին  
Հեշտիւ փարած դաշտի ծաղկին,  
Նազով կու զայ զերդ պարուհի  
Երբեմն ասդին, երբեմն անդին:

Վարձակ մ'է նա արեգակին  
Զեռքին բամբիու ու թասն օծուն,  
Ուսկից կ'ըմպեն կարուագին  
Բանաստեղծներն անմահութիւն:

ԱՌ մի գուցէ զեփիւռին հետու  
Երկինք թըռչի վառ դիցուհին,  
Նոր համաստեղ մ'ըլլալ յաւէտ  
Ծաղիկներու մայր դիցուհին:

ԱՌ մեր գարունն երգ չ'ունենար  
Եւ ոչ հըպարս գեղեցկութիւն,  
Ոչ մէկ Յուլիս արեգնավառ  
Պիտի կոչուէր մայր բընութիւն:

Հ. Վ. ՑՈՎՃԱՆՆԵՍԵԱՆ

### ՊԱՂԱՏԱՆՔ ԻՐԻԿՈՒԽԵՆ ԱՌԱՋ

Կախարդ ոգի՝, դուն որ կ'իջնես բըլուներէն մանիշակի,  
Արծաթաշող պատմութանով, գըթա՛ ոսկի տերեւներուն  
Մութ ջուրերուն մէջ խեղդըւած, ու մահերուն թիմեռնիկի,  
Դուն որ գիտես բոլոր ձայներն իրենց երգին մէջ օրօրուն,

Երկարէ՛ պահն այս գոյներուն եւ կրունկներուն մահը վըճիտ,  
Ու ջնետած բոլորովին բիւրիատիկ նուռը գիշերուան  
Ծառերուն մէջ, այգիներուն ու դաշտերուն մէջ անսահման,  
Կախարդ ոգի՝, տո՛ւը իմ հոգւոյս պայտագին՝ բոցը շունչիդ...

Ամէն ձայնի կապէ՛ թրթուուն իմ էութիւնը բիւրեղեայ,  
Ամէն շողի ծիածանէ՛ թափանցկութիւնն իր եղէգի,  
Մինչեւ ծաղկիլը լուսնակին սա մըթասքող լընին վըրայ,  
Սափորի պէս՝ մարմարին դէմ իմ աղօթքիս դուն գաղտնաբար,  
Անոր նըման որ կը նետէ վարդ մը համբուն իր ցընորքի,  
Փշրէ՛ անհուն երանգներով այս լըութիւնը շըջապար...

ՏԱՐՈՒԵ տարի ծաւալ գտնելու վրայ  
է մեր հին աշուղական զրականութիւնը:  
Բնագաւառի մէջ այրած ու թալլուած  
հայկական հին ձեռազիրները եթէ այսօր  
վերակենդանացնելու բախտն ունենայինք,  
պիտի տեսնուէր որ կարծուածէն շատ  
աւելի հոյակապ աշուղներ ունեցած ենք  
անցեալին մէջ, որոնք երգած են այնքան  
զմայլելի տաղեր:

Ասոնցմէ հազուագէպօրէն մաս մը միայն  
զրի առնուած է աշուղներու մաշէն վերջ,  
իսկ մեծամասնութիւնը՝ ծերերու և սկսնակ  
աշուղներու բերնին մէջ միայն իրենց գու  
յութիւնը պահած են զարէ դար: Գրի առ  
նուածները կորան, իսկ բերնէ բերան  
երգուածներու մեծ մասը անյայտացաւ  
երգողներու անակնկալ նահատակումովը:

Քիչեր գտնուեցան մեր մէջ, որոնք  
հետաքրքրութիւն ունեցան հաւաքելու ժու  
ղովրդական այդ երգերը. նոյնպէս ըիշեր  
գտնուեցան գնահատելու արժէքն աշուղա  
կան տաղարաններուն, որոնք հոս ու հոն  
անհոգ ձեռցերու մէջ փնցացան ի սպառ:  
Բայց ցարդ զրի առնուած հայ աշուղա  
կան երգերը արդէն իսկ բաւեն պահ  
ծացնելու մեր աշուղական զրականութիւնը,  
որով միջնադարեան հայ երգիչները իրենց  
ժամանակակից տարրեր ազգերու երգիչ  
ներէն եթէ ոչ գերիվեր, գէթ հաւասար  
մակարդակէն բարձր միացին ներշնչումով,  
յոյզերով ու ինքնատպութեամբ:

Քուչակեան տաղերը, Ակնայ անտու  
նիները, թլկուրանցիի, Ֆրիկի և Գրիգորիս  
Աղթամարցիի երգերը կը բաւեն որ այդ  
զուգակշիռն ընենք մենք անվերապահօրէն,  
իսկ ժը գալու անմահ երգիչ Սայաթ  
Նովան կը մնայ գերազանցօրէն անմրցելի:  
Խորենացիի յիշատակած նախաքրիս  
տոնէական շրջանի «Գողթան երգեր»ը

բացառութիւն համարելով՝ առաջին հայ  
աշուղներու կը կարծուի ըլլալ կոստանդին  
Երզնկացին կամ Առաքել Եիրակվանցին,  
որ 1222ին երազահան զիրքը հայերէնի  
թարգմանած է արաբերէնէ:

Աշուղներու կարկառուն դէմքն է Ն.  
Քուչակ, որուն սիրային տաղերն իրենց  
յօրինուածքով ու աննման զիւտերով ա  
ռաջնակարգ վարպետի համբաւին արժանի  
դատած են զինքը մեր մէջ:

Յ. Թլկուրանցին (Ժն դար), կաթողի  
կոս, որ նոյնպէս ազատորէն երգած է  
սէրը, հաճոյը, գեղեցկութիւնը բայց նաև  
կեանքի դառն վախճանը.

Արծիւ ես յերազ թուչիս,  
Լայնաձիգ զժեւէ տարածես  
Զինչ աշխարհ հզօր մանուկ  
ի թեւիդ ծայրն ծրաբես:

Աշուղներու ոսկեղարն եղաւ ԺԶ դարը,  
թէւ ժարու մէջ ալ ծաղկած էին  
համբաւաւոր աշուղներ՝ կ. Երզնկացի և  
Յովի. Երզնկացի, Խաչատուլ կեւառեցի  
— Ֆրիկ անունով ծանօթ\*: Բայց ժԶ դա  
րուն մէջ է որ լեզուներն աւելի պարզ  
և արտայայտիչն: Աշուղներու այս պարզ  
լեզուն հարստացուց աշխարհաբարը, տա  
րածելով աշխարհիկ լեզուն, ժողովուրդին  
մէջ սիրցուց անոր առմկօրէնն և երգը:

Հայաստանի երգիչներու կորուստէ փըր  
կը ած տաղերը մասամբ ուսումնասիրուե  
ցան ու հաւաքուեցան Գ. Ախվերդեանէ,  
Մ. Երզնկացի երգերը հրատարակած է Վենետիկի  
Միեթ. Հայրերէն Հ. Մ. Պատուհանն:

Մ. Խ. Դիտիկ կու տամը մեր յարգ. յօդուա  
ծագրին թէ Ս. Էջմիածնի միաբան Տիրայը Վ. ի զիւ  
տէն և աշխատանքներէն վերջ այլեւս ամկանած  
է թէ տարրեր անձեր իմ կիչառեցի և ֆրիկ. ա  
ռաջիմը քահանայ, երկրորդը աշխարհական: Հե  
տեաբար չ. Մ. Գոտուրիանի և Գրի. Ա. Զապա  
թեաբի կասկածը երկու երգիչներու նոյնութեամ  
մասին որում կը նետի իմք ալ՝ այսօր պահես  
վարատած է: